



# Quintus Suhmii



፩፻፲፭ ፧፭

ЧЕСТЬ КНИГЕ СЕМЕРЬКАНСКИХ 25)

1850

ԲԱՐՁՐԱԿԱՆԻՒԹԻՒՆ. — Առաջինը. Գործադեմության գովազարքականիները : — Առաջինը. Գործադեմության գովազարքականիները :

**ՕՐԵԱՆԻՆ** ՏԵՐԱ-ԹԻՒՆ - Աշխատական սպազմնեց : Առաջ իւ օրս թիւնը - Փար Խափ . Այս անհայտ է թիւնը լուրջը - Կափառակ . Եթե առաջարկ Արքին պետք բարձրաց կամ պահպանի կը հանի՞ :

**ԱՐԱԿԱՆ** ԱՐԱԿԱՆ - Հաւաքարմանի եւ

CHURCH

東京トヨタ販売、販賣部トヨタ G

ԸՐԱՎԱԾ 150 Սարդինիայի գեոպահ Ավեմանը  
Ազգ մարդկաց իր ետ կանչու եղան թուղթը կայսեր  
Ներքայացուց եւ մօռ օրերս մայրապատճեն պիտի ո  
երթայ ։ Եզրի սայդ կը պատմամի որ Պրեմենը  
Սովոր մարդկացը թիք խնդրեր է որ պաշտօնեն երես  
պուդեաւ Սարդինիայի կատայի այս բարութեան և կե  
զեցայ դեմ ըստ առջանձնելը լսելով ոչ չե ու  
զան եկել զեցին հաղոծուով կատայի այս մը զե  
պատմեի իւն ընել ։

— Այս զիայի գետավանքը դեպի ի Յանձնութեան համեմ  
եղաւ. իր տեղը գործ ակալ մը թաղ տալով. կը բա-  
թէ մինչեւ որ Աւագիա լինութեան դեսպան մը շխա-  
րէ. Անդինայի կառավարութիւնն ալ Գիւնաք բար-  
ասպէ համեմ գետավանք որ չաւնենաց :

— Աւատիսյի կոստանդնուպոլիս կեցող զետք պահը ու Եցիրմէք իր պաշտօն Հրաժարեցաւ և կողմէն այ անոր Հրաժարութիւն բերգունեցաւ։

— Ապասեր և կեղծեցից աղաւանքեան համաց  
տուած հրավարտակը՝ զօրն որ անցած թուելու մէջ՝ յիշեցինք, ժողովովեան մէջ խռովակցութեան միջն եղան։ Շատակը աղիսութեամբ սասափէ գեղա-  
կը խռախն, քաղցիս քանի մը արտադանեար մէջ՝  
ալ կը պարագասու ին կայսեր աղերսազիք աւոյս որ ա-  
տրուած հրավարտակին մէջ փախչութիւններ ըն-  
դաշտուած աներու բնիստն ըլլաց լլազիքները կառա-  
վարութիւնը պաշապանելու համար երիայն յօդուած  
ներ կը դնեն, որոնց դիմուար իմաստն աս է, ո-  
հեծ է իւղուիք որ Աւորուիչի մէջ որիշ կրօններ

աղաս ըլքսն, նախուղագիտ կրօննեա աղաս ովէ  
է որ ըլքս, որն որ Աւագիտայի ժաղակացն  
մէծ մասն կրօնէ է:

Մատունս։ Ինչըմի բագիրը կը ճանացան  
որ Ծոված է քրենուրի անոնոյ աղնուակն մարդ  
մը՝ որն որ Վանքիկա դոցալ մանու դազմակն  
ներան դործական էր, կ'օւզէ զանազան Հարուստ  
մորդիկներէ կազմն ան բնեկրամիին մը հասու-  
անէ, և անսնցու ռակ ժողթիլը Մաճառ սպանի մը շ  
մեծ երիբներ գնելու ու զանոնք զարծելու եւ մշ-  
կելու Համար բարի, ժուռժուցան և աղեկ վկայա-  
կան անեցաղ ունենալուներու բաժնելը՝ Պահախա-  
տանի մէջ գալթականութիւն հասաւուել։ Ես բան-  
պաշտոնեց աշ տուազրէեց ու Հաւատութիւն ա-  
սու։ Քնիերութեան դործակալ զրաեցաւ իր  
հասաւողը Պ. Երենուրի որն որ աս օրերս լնկե-  
րութեան յայսարարութիւնը պիտի հանէ։ Այս յու-  
սոցուի որ շատ երեւելի մարդիկ եւ նոյն իսկ իսցարն  
աշ բանիս մատակից կը լիս։

— Եւ ապա ոչի՞ շնորհանում լուսնեց ու Լուս ԳԵ  
զրոցին թէ Կիշ զօրագիտին ակրոնեան զրա-  
ռան երկիրներէն զիստուրները կայորը մնէ զո-  
րագիտներուն պիտի պարզէ է. Գովուհազդի  
կայուածը 16,000 արտախար (առ հետո) Հայուա-  
սերու հինգ գումարական 14,000 արտախար և միանիշ-  
կրեցին ու կմենի 15,000 արտախար Եղանձնին  
պիտու տրամանի :

**ԼԱՎՐԵՏԻՆ. ԱՅ ՎԵՐԵՑԻՆ :** Ա. ԵՆԵՍԻՔԻ Կարդինալ  
պատրիարքին բայց եպիսկոպոսաց ժողովը ին-  
խոնդիրները՝ Ասքիսի և պատրիարքին ձևորվել են  
առ առաջարից։ Ճաշգիրին մադրածներուն զիւա-  
ւորն առ է որ Խառավանդ զաւաներուն մէջ սփրոց  
կրօնըն ուղղափառ կրօնն ըստց, որովհետեւ ըստ նոր  
կարգ աղքութեանց շաւարիսց մէջ ամեն կրօն հաւ-  
ասար աղքաւ է։ Կրգ էն մէջ պաշտօնեաները եւ մէջ  
կայսրը առ բանիք հաւաման էն, թէպէս և զե-  
զուումն էղած չէ։

Համեր կը խնդրեմ Ձեզի՞ որ աս բան Յիշումս  
թիվերով եւս գուշակաբն հայր Յափէ կը ներրա  
րիմ ծանուցածէք . վասն զի ես ող մի է . այն ժա  
մանակը անոր պիտօք ծանուցածէմ որ և Ենթափի  
կայսերական քաղցկապատմ է . Այսրան քաղցր  
ու բերդին հրամանատարբն ամէն հարկաւոր հրա  
մաններու արգելու խուռանած էն , ու թէ նոր վեր  
իշշամ առջերանու քայլ հարկաւոր եղած կազդա  
պաւ ժիշտներու կունու մնեւ :

— Առաջարկ մէիւնը լուսպատճեամ-Անհատի  
զուանձրեան 120 միլիոն մլրդ (շվեյց.) կումարք մա-  
տինագր առնեա, քահանա արհանա թիւնու սինեակցեա, առ-  
իսկ քաղաքացւոց մոլուքը առնեցն եղանակա-  
բանու սերա, (թիւնու զան առակը ժողովրդը Բնիքա-

**Պատրիարք:** Արքանիոց երեքաշարժք տօսակա-  
նութ կուտավաբը առ բախրօնածար առ չափահան օ-  
մանակն երկինջուղ։ Խելպէտ եւ առ փոխը խեկցանն  
յաժարան թեատր ընթառուեցու, բայց կինոնիք ըսկե-  
առ ի վախճանիք բանից բանի դիմուն ու գոյ, պրով-  
վանեւ կումայակունը դժու արտ պիտի ող դըլուի ենի։

۹۸۲۳۴

ՓՐԵՒԶ, ՌԱՊԻԴԻ 30 : Վզդային ժողովքը անձար  
19ին ու 20ին սրցեց, որ ան քառակի ական յանձա-  
նաց՝ որպէս մինչեւ Հիմա մահաման գալատարատու-  
թի ան տակ ինկած էին, ասկէ եւոքը պատիշ ուլու-  
ուսար մէկ ամբողջած ակըլոյ մը մէջ։ Գուրձեալ

որոշեց որ աս կերպով աքտորուած մարդիկ աքտորուած առ ամ առ զբինն զգութեան մէջ պիտօք պահանջն ըստ ամ ամ ամ ամ ապաստեթի նուերը կարող ըլլ բան մարդիկ, որոնք աս պատշաճ են և կենա միաբանութիւն: Աքտորանաց անդ առօչուեցաւ Աւագար միոյնի արեւելեան կողմէ Եթենասակայի Երբիգուշագուսի մէջ Ապրդիսաց կզգմերան մաս և դայ և ի թիւ համար, որն որ չափ կողմէն ծովով, բարձր և աներար առ բերդերով պատահ ու փակած առ զբինն ամ է ամ Եւա:

եւ երգորդ զանգամիսիտ կը լին, որ ո՞ր այս օպա  
զիաց կը լիներո՞ն մէջ է : Պ. Լամարտին թէ ուշ-  
քաղաքական յանցւուց համար ապար որոշ ելու-  
համաձայն էր, բայց Մարգիսոց կը լիներ չէր ու-  
զեր, որպէս հոգե հայրենի ու ընտառիկէն առաջ-  
մասու քշէր անողորմանի մէջ է, կը լիներ : Բայց ո-  
ւանարդին իր ուղածը պայտ յանցրընէլ : Ամեն-  
քանու մինչեւ նոյն փի թին կը այս ըստունակուելու, նշա-

անցուց ՀՀին սրբագրեցաւ, որ սպասորդական խմելու որոշումը  
ներք իր նոր ընտառակիրք մէկանող տանելու իշխանութեան  
թիւն չունին, թուզես որ Պ. Լամպագին ու Պ. Ի. Իրեա  
Լըռու կուղբն որ ը բայց: Պ. Լամպագին ժամանելի  
իշխանութեան, որ առանձ օրինաց մէջ Խաւառատանէն  
ու Անգլիային ուղիղ խիստ ըղբայ, ուր որ, ըստ  
Անգլիային ու Կ. որ Հործուսու քառակները իրենց ըն-  
տանիքը մէկանող կրնան ունին: Պ. Առուն մէկ պահ-  
քին առաջարկաթիւն մ'ընել ուղեց, այս թիւնը՝  
առ Դմիտրի վկայ առ ամանը ուղեկ մը շնուր, որի  
պարունաց ընառնեացը մէկանող կրթայց: Համա-  
կանակ եղած առանձնեթիւն ունիւ, բայց առ ա-

επιφύλαξεν πάρα προσωπικόν την οποίαν  
αναγράψεις έχειν, από 302 φύλακα, ότι 361 φύλακα  
χρήσιμον θεωρεῖν, επειδή αυτοί οι φύλακες από την

որ պատճեաց. եթէ իր ընտանիքը տեսէ, ուզէ, և այսինքն, պար է որ կառացքավենան աղաւն, որ իբր զգացնեած տուածին նշանն ըլլոց:

— Վարչի 2/15ն առդպիս ժամկեր օրոշեց որ 200,000 ֆրանքը, որի որ հասպահավետութեան առջևադաշին ժողովին ձեռնարի հրամարութեան առաջնական մասնակի (Մասնակի Անդ Հայո խումբ) ենան

— Պաշտոնական թ-անունը կը ծանուցանէ, որ  
Խոսքին և զամ պաղեսական բանեկը 8—9000 Հ-  
դ- չ այս պիտի թնջեցուք, որուն հարաբեկաւար պիտի որ  
ըլլաց ժեմոց զօրապետը: Հետևիքուն ան հարաբեկաւարը  
պարունակ անդիք Գուղիք գտանայօք է, աղքաղիք  
ժառանքին մէջ նաև լու հրաման ընդունած է: Յ-  
նչ զօրապետն անըլոց Գուղիք եւ լու զօրապետը 1. ի-  
նի մէջ հրամանաւար մինչ որ ըլլաց, իսկ Գուղիք-  
շանին անըլոց պիտի որ անցնի տ' բարակիլ զօրուու-  
ար: — Հեռագրագ թնջուանը որ Պ. Անձնակ  
շամ գետաբն որոշում է:

— 9. Երաւանի ոյն որ կառավարութեան գեմ  
իր քանօնի սաստիկ պատերազմ՝ կ'ընէր, մշտի  
մընկունեցաւ, որով իրեն կըս պատիժ կը դրուի  
և անմին : Ապրիլի 19ին կառավարութեան հաւա-  
մանաթիր իր բանակե համաւելով՝ Տեսպանակին երկա-  
թի համբաւ ջուղան տարուեցաւ, ու հոն քերդ  
դրուեցաւ : Բարուտունին ասանկ պատիժ ընդունելուն  
պատճեն ունի է, որ իր Ա— Ե— Բէ՛շլ բաղրայն  
մէջ կառավարութեան սաստիկ գեմ դրած էր :

— Սպիրիդ 19ին լատե քաղցրը խոդաւած կի-  
նուորթներուն մեսելավեաղին հանգիստ թիւնը կա-  
տարեցաւ : Խոր քաղցրը սպաց մէջ էր, իսա-  
ւուզները դոցուած, ու գործքերը գուարած էին :  
Ֆառշ Տիմ աղջային պահապանները Բարուելերը  
կը զարնեին . մայր եկեղեցից առջևի հրապարա-  
կը մէծ օւս ու տիրուկալ միւստահերով ու դրօ-  
ւերով ծածկաւծ դաշտուրան մը ու խորս մ'ու  
շնուած էր : Ժամը 10ին զանցափենքուն զարնուիր-  
հանգիստ եւ ան միմին իմացուց, բորոր ասցային  
պահապանները, զգքքը, պաշտօնատերներն ու ա-  
րա և ասաւ որներու պատցանորութիւնները մա-  
տօքքին մէջ մասու կ'երթային զեկ ի մէ Ծիւանդո-  
ւոյը, ուր որ խեղճ՝ զժբախաւ զիւուողներուն մե-  
ռեները ժողովու էին : Թափօրը ասկից գեղի ե-  
կեղեցին պիտու շարժիլ . 27 մ.ծ դաշտահերու  
(սնանկներու) տուրը, որոնց մէջ 195 մեռել կային,  
առենուն արցունք թափելու պահանա կ'ըլլարի թա-  
փօրին մէջն էին նաև նոյն վաշտուն մասունք գի-  
ւուորները, որոնց արտօնութիւնը կ'երեւարէ  
ժամը 12ին ննջեցըց պատարացն եղաւ, ու 1ին  
մայիսի եւ ամենամեծ հետուունիւ :

— Ուրամուտ շոգենաոր Ելեկիթէն համելով յուզ  
քերաս, որ Արտպակ զի մէջ Կազմիահան ասհամ-  
ներուն մօտերը ապասամբումիւն որ եղեր է: —  
Իսկ Ելեկիթի մէջ Աւառաւահարդիքի հարաւային  
կողմերը ոսկալի քաջութեատի մարտի իջեր է:  
բայց պարևանափ դեպքով Ֆլ քիչ մը եօսպը շատ  
բազմա թեամբ ճնշարկներ դրայ համելով, որուր  
մարդիները կերեր լընդուցեր են, որով եւ հու-  
ման առաջ է:

— Փարփակեն շպրիզ 30ին դրուած թղթերը  
կը նաև ցննեն թէ ո. Կօէէն Ար 128.000  
գույք պատվաճառը բնարակը է. խչ ո. Լը-

զլէր 117,000 քուշ մասն ունեցեր է : Առ դէպքին  
մանրականան պարագաները գետ Հրատարակուեցան :  
Կ. Ե. Ր. Յ. Ռ. Ն. Ի. Ռ.

¶ ΑΓΡΗΣ. 29/σε. Εγγραφη για θεραπευτικούς την ημέραν  
μάθησης η αναπαραγωγή της από την πλατφόρμα της ΕΠΕΧ ή την πλατφόρμα της ΕΠΕΧ στην οποία έχει δημοσιευθεί η έκθεση.

— Արաբքարդի կենդանական ժողովրդի վրաց  
առան իշխանութիւնը Սպահան 156 կը լցնաց, ապրի  
լուր մը շար և սպահա կուզէր որ ասոք անդ ու

ըր կառավագործել և անց կողմանէ խրկուած դեռաստեղուաց մեջ մարդու քրոնի, որն որ առջեւ գաշնակցութեան ժաղավագին պէս Գերբանական գաշնակցութեանը կառավագործել և անց կողմանէ առաջարկութեանը

թեան միջյան ան տակն հաւանիւ կ'ուղեր, երբ որ  
Մայիսի 28ին գաշնակցութիւնն ընդունվեր, ևս առ  
ժողովքն մէջ իրաւու գաշնակցութիւն հանդրուեր,  
որն որ մէջ տէրութիւնները լուծն չեին կրնար  
առնուու: Առաջդիմուն պէտառնեան լուղիւը՝ “Արար”  
ուղին իմացանք որ կ'ըսէ, Առարիսիկուն կուտախւ-  
րութիւնը հին գաշնակցութեան ժայռվքը պիտի  
կունէ, ու արդէն առ օրէրս Նասորիական գեւոզակը  
շեր ի Գրանք-Փուրդ Տաճար կ'ըւլէ, ուր որ ուկիշ  
կառավարութեանց գեւոզակներն ալ պիստու ժող-  
քն, ու Նասորիսի Խախուագահութեամբ նոր կեն-  
դունուական կաստվարութիւն մը զնելու, և գաշնա-  
կցութեան ասհմանադպութիւնները քննելու վոյ-  
պիստու խորհին, — “Ինչնուանու լուղիւն այ կ'ըսէ  
թէ Պահերքը կառավարութիւնն ալ գրիմիւ աս-  
խնակառու յարտարագութիւնն մը տուեր է կ'ուղոր-  
նական կառավարութիւնն, որտեղ մէջ կ'ըսէ թէն  
ասէի եռորդ ստանէ մէկ կուտախրութիւն որ պիստ,  
որուն մէջ ալ անդրդիմ ունենայ:

զեցոյ կղերին մէջ դժութիւն մը մաս է : Կա-

ամենուն թիւնը եղիսկապատերն եւ բարոր եկեղեց-  
յակն պաշտօնատերներէն եւ ուսուցիչներն Կր-  
ուսահանք, որ Առաքեանադրութեան վայս երգում  
ընեն : Առաջարիտա կդրու առ հրամանն ի գործ զննել  
չուզեր, բայց եթէ երդ ման ձև էին մեջ առ յաւե-  
րանքը զնելու : “Առաջարիտա է անուղիւն եկեղեցոյ է-  
րաժանակն է բաց անեւու : ” Արքշնակ : Բնակչու-  
յացուի է պատշ առ հրամագրութեան մեջ այցը  
կրթանք եան վայց եղուծ մասնաբան մեջ եկեղեցոյ  
իրաւանցը գլւ՝ որպատմեր կան : Քայլը և պիտի-  
պատմերը կատարաթեան գլւ՝ բարդ զրած են :

մենք Գուշինասից արքեպիսկոպոսին ու Դրիձրի, Բագրատունի ու Մինստէրի Եպիսկոպոսներանց յայսարարութիւնը հու անդա զնեւլով կը շատանամք, որն որ ժողովը ընկերն եաբու միարան հաւանակ թիւ անք իրենց թեմական կցիրին դրեցին: “Աւզգափառ եւ կեցեցաց յարգապետութիւնը ստորագրուած ու անփախուելի է: Կառուց կարգ ազգութեամբը իրեն տրուած իրաւունքները անկապուու ու անօտքանակի են: Անօր Համար եկից դեւոյ Նկատնունից յանձն ա-

ոած պարտաւորութիւննի հաստատութ ու նեցուն  
են, ուստի և պարփակ եւ բյու ուժուի. կամ հակա-  
ռակ երդանքը չեն կրնոր մերցուի, քակուի կոմ-  
շաբառաւորի: Ես միջնոր, որն որ տերութեան ո-  
ւեցած հաւատաբութեան պարզերուու հետ միա-  
բան է, առ զեպրի մերձեցնելով, խիգիրէ կի-  
մացուի, որ Ասէնապրամեան քայ երդումը եկէ-  
զբար ու նկատմանը, անեցած պարտաւորութիւննի  
չեկնար քակի: Մոր համոր պարս կը համորինք  
ճանացնելու, որ ունենալի քահանց մը եւ ոյն:

Երանեսքը այսպահանձնում է Առարի 22ին խորհրդական գործություն ուղարկելու մասին:

գանցիքն երկը որէնք ալ առաջարկեց, ստուգմ ուղինք կը առարկան կամ աշխարհական բարյական ընթերութեանց անշարժ ստուգուածք ուժենալու վրայ է. երկրորդը՝ տուրքն քանի մը առ օրիգին համար զրուած պատահին օրէնքը նշերու վրայ, իսկ երրորդը ամրութեան առեւանձնութեան պաշտոնատեր ներկ աեւցընելու վրայ: — Սիդ-արտիան օրէնքն ընդունուելու քանի մը օր եւրքը Ա. Քահանայացիւ տիկին Խոհեմակը իր անցադիրն ուղեց, ու Գուրինին ու ի զորք նույնական: — Պատմեն առաջաւ

գեղ ի Հռոմ ճամփայ երաւ : — Խոզդով պարսպար-  
սկնաբուր Գեր , Ֆրանսոնին ու իր կղզերին Հյուսնան-  
ցիր մը հանեց , զորք անոնց Արգադարտեան օրինաց  
հնացանդելո կ'արդեւու . միշտու որ Ա . Պահէն տե-  
ղեկու թիւններն ու հրամանները հսկեն : Կոստանդ-  
րու թիւնը արքեպիսկոպոսն ու հրամանադիրն ար-  
դելց , ու իրեն ու հրաման իրկեց , որ պալատեն  
զօրւա չըլլէ : Ասոյու չէ ան լուցերը թէ Կեր . Ֆրան-  
սոնին պազաւուկ Պողոքին հեռացեր է , ու Հուա-  
նի Բայու :

— «Քրքանովորի զօրսով» ըստ պաշտօնէն ելլերով՝ առ օրեւս Սարգիսիսիցի Երկիրներէն պիտի հնանաց:

— Առանձիւ ու Կըմբել եղացւեցնեան բառութ զար  
բինի լրացգիրները առօգ ողբերք ինձնաւով կը  
հսկաւածեն, որ աւետարանական լիներուովմիւրը  
Եթէ նենեցէի մէջ լրացրակուութիւն (շրջեարագու-  
թիւն) խորհեցը կ'աջաւափ, եւ թէ Դուքընի Օքանին  
լրացիրը առ ընկերութենին առակ ուսեւլոյ, գաղ-  
տակ անդոց դիսաւորութիւնը, յառաջ տանձը. եւ  
տեսէ է: Ընկերուովթիւնը կ'ամփուն 400,000 ֆրանք  
տակ կ'առզէ, որ Ա. Ռուսոսի մողամբապեասական  
և կերպեցն ձեռք չգտէ: Կըսուի որ արիշ եկի ղեցի-  
ւուրու վայ ալ աշը տնկած է:

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՇԻՄԱՆՆԵՐՆ

ՀԱՅՈՒՅՏԻՆ. Եկան լուրերը մինչեւ Ապրիլի 26  
կը հասնին: Ա. Քահանացարեալն իր մայրաքաղաքը  
դաւանդէն ևսքը ամէն կողմ՝ կատարեալ հանգար-  
առիքին տիրած է: ամէն մարդ հետաքրքրու-  
թեամբ նոր կորցադբուուեանց կը սպասէ: Անոյն  
14ին Ա. Քահանացարեալը տուաշին անդամ զուրա-  
ելիւուն Ա. Խորիս մեծ ըստած և կը զեցին գնաց-  
ուր իր ազգի քաները ընթացքնեւն եալը կատք մաս

ա. յանկարծակի վաղվեցւոց Ա. Անդրեասի զինուա-

բական հիմնդանոցն իշտ, ուր հիմնդեմերեն ու  
մաստակարգեն զատ մարդ չկար: Ա. Քահանցա-  
պետը բողը պրոց պրոցները մէկիկ մէկիկ պարսեցա-  
ծիւնդներուն հետ խռովցաւ, որատիքի բագիններ ու  
մարդաբաններ բաժնեց, ու քահանցապետական  
օրհնութեանն այ տարին ետք նորէն կուրքինեան  
պաշտում գործաւ: Զինուորները Ա. Քահանցապե-  
տին տեսակի եանը լուս շատ արտիստացն: Ա.  
սոյն Շին ըորը Գալլիական բանակին ուսուոնակալ-  
ները Ա. Քահանցապետին ենթակայցան, որոնց Քա-  
հանցապետը տանձի խռովցաւ: «Հաստ ուրախ եմ,

որ հիմք ձեր մշղն կը դ անուբիմ, գուք ան բանակի՞ն էք, որն որ իր քաջութեանն ու զնուուրական կը- մաւթեանը փառաւուր նշանները ցուցուց, որն որ ուղարկու աւ մեծ սննն ազգի մը մէկ մասն է։ Հաս- ուրախ եմ՝ պի աս առ թույ կրնամ՝ իմ շնորհակալու մոտք յայտնել՝ որն որ Գաղղիական ազգին պարու- կան է մ։ Աս մի ճանան ազգը ոչ աշխատու թեան ու ոչ ալ արեան խնայեց ան անդիմանութիւնը յաղթեցա- համար՝ որն որ Հռոմ մնած էք, ու բրիտանու փ-

խանողին իշխանութիւնն ապահովուց, որն որ Եկեղեցը քահանապատճեա և թիւն իրին. իշխանութիւնն ունի գույն Տէր զօրապետ (Պարունակած առաջին բառի վեցին) իմ խոսքիրութ թարգմանե և զեր. իմ հոգաբանը զոյ ամ մունքը խնոցու քահանապատճեա և թիւնն ապահովուցին, որն որ առանկ փառաւոր զօրեցին եղած արդելքնենինը բազմեց ու ազդոցին ժողովրդին որն որ վախոց տուաւ. — Աստանձ Ձեզ ամեն մեկերնիգ, ձեր ընտանիքն ու ըստոր Գաղղիան օրչէն, որպէս զի կրօնի ոգին ան մեծանձն ազդին մէջ ունի առանձին Աստանձ ոյ օրհնութիւնն ըլլուց բանակին

Վայրի 18ին բողը Հռամի մէջ եղած Գարդե-  
ակն բանակը Աստիքնեան Տրապազակը Ա. Քա-  
հանցագովի ամի Ներքոցայու։ Քահանցագովը Ա.  
Դեօրոսի մայր Եկեղեցւոյն աստիճաններուն վայ-  
մանառապատ և առոր Համար պատրաստութ տե-  
ղեն իր օր համեմունք առաւ։ Քահանցագովի բո-  
լոց կային Վայնելիք ու Տիգրան կորդինալիքը ըստ Եւ-  
զահանցագովեանին տղուակն Արքինակաց Հները ։  
— Անօյն 15ին բողը գենորդներն ալ Քահանցա-  
գովին ներկայան։ Մասնեւ այս առ Խաչա Խաչ-

պը արք ուստի պատրիարքացաւ, Ա ալիքին ու առ ի բարձր օգա-  
նիսցի դեպանը ամենուն կողմանէ անոր Հուոր գառ-  
նարուն ու բարիստակուցմէն ան խուզը մը խաւեցաւ:

— Հում եզած Կաղղիցացոց բաշխանը կառա-  
րելու համար, որնց մէջ բարձրացրոյն ասսիճանի  
եկեղեցւուկաներէն շատ մարզիկ կան, Ա. Լու գովի-  
կու ապագային եկեղեցեցին մէջ Ա. Գոհմանցապեսին  
գործին նորհամերթեռն համար ճշշմառոր պա-  
տուրագ եղաւ: Վ աւելափառ Տիւբուն կաղղիցաց ամ-  
սութանական եռու մեսաւ... ու առ առ մինչև տուաւ:

բրուրական սրբը պատ . մ . պ . տ . ա . յ . թ . ք . ի . շ . ո . ւ . ո . ւ . ո . ւ . ո . ւ .  
Պարակէ աւ վիճ զօրապեան ու պաշտօնականիքը ըստ  
և գաղղականի ու Հռոմանացի մէջ առնենիք շատ  
մորգիկ հանդիսավետն ներկայ էին :

ՕՐԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՆ

19. ԲԱՐԵՒՌՈՒ, բազիրու կր զաւցէ որ բարձրագոյն  
դռանը երեսների հնագիր մ'ալ օրոշեր է ։ այս ինքն  
թէ առկից եռքը Տոմիկի չեղող հարաստեներէ ու  
դաստիարակներու թշ կարու պիտո՞ր ըլլան Մահ-  
մատկիրն կրմն տնեցողներուն հաւասր վեցոյն-  
թիւն ասու ։ Աս նորոգ աւմիւնք Օսմաննեան կուռա-  
վորութեան աղասասիրակիւն մասցը յայսնի նշան  
մն է ։ Արսուի որ բարձրագոյն գուռը ըլլէ իմէ  
միցն ասոր նման շատ ինեկիմներ այ աս կերպով  
ըրճելու միաք աւնի, հայոց նաև պիտո՞ր աշխա-  
տի որ աս փախստակիրներէն ու նորոգ ուժիւնները  
նաև եղիպատու ալ խոմէ ։

— Տեղաթեան ամեն կորի Հանդուսութիւն  
կը տիրէ, որոց է Աստին կըզվէ, ուր կուտածու-  
թեան գեմ ապառակութիւն եւրծ է ։ Հայութիւ-  
նային Անն ու Խուճիւթեան վրաց առանձի կը  
կրէ : Աստին կըզւցն վրայ մէծ խուճիւթիւն էլաւ,  
կաս ափառութիւնը, բառաց ամեն մեզմ միջոցն-  
քը բանեցոց, բայց անոնց հայ շըպար տե-  
նելով եւ իրեն պարագը մասածերալ զիշիր վրայ թիւն  
բանեցրելու Հարի տեսու : Արատակը թեան  
պիտույքերէն մէկը բանապիշելուն պատճառու-  
թիւն Հոյի ապ ելլելուն, կայսերական գորգը վաս-  
կին միարան հրացան պարզեց : ասոյ վրայ առաջիկ  
կոիր մը բացաւեցա, օրն որ ԿՅ ժամ աւելելին  
եսորը ապառակութերուն կառապեադ յայթութերուիլ  
ընցաւ, օրոնք ամեն կոչմ փոխուն ու յութեցան :  
Ծառ ցաւակի բան է առանձի քամի մը Հոյւոյ ան-  
կորդ ընթեցքք, օրոնք միշտ խուճիւթիւն Հանե-  
րու անզագար չիր կը թափեն : . . . Բարձրորոյն  
փուլը քամի մը ոյ յառաջ Աստինի Խուճիւթեան  
զիշալով խուճայցըներուն ինուզիւթիւն տուած էր :

**Φαρερ ουτον:** Ο Φεβρουάριού της πλήρετης ημέρας αυτής  
καινότερον επιστρέψει την δικαιολογίαν την, αρ μεταπολεμούστε  
μέσην της πολιορκίας αρχαίων ιερών της, ρισσού Ιεράδωροι  
της πορτοφέριας αρχής την Κηφισούπολην· τονισθείσες όπως  
τα σημερινά θέματα την πόλην, την οποίαν οι Ελληνοί πολιορκούσαν  
**Ιεράδωρον:** Το γερεμανικόν ιερόν της Ήπειρος 21ον 1774  
μερικούς ήρεις την, αρ θρησκευόμενοι φιλομαρρώνοι -  
θέτειν αρχαριερούς πορθμούς αρχηγούς πλεύσασθαι  
την πόλην αγιούς, αρτίν αρ μετραζόμεναν πορθμούς ήρεις ζωοδοτ  
καινοτομεύσανταν αφοῦτον φαγεῖσθαι την, ένοιξαν πορθμούς στην  
χώραν την πόλην φρουρούς ζωντανούς την πορθμούς την πόλην  
την πορθμούς αρχηγούς μετρέαντας γενικόν θεούς την πόλην  
την πορθμούς αρχηγούς μετρέαντας γενικόν θεούς την πόλην

**0 1 0 0 1 0 0 0**

卷之三

Հաւատաբեն վեհան պատ օքնու ու ։ Տաւագար մը առաջամ առիթ ունեցեր եւր մը Աղ-  
դին իսկզբանէ վիր իրքեւ երկրորդ ընութիւն և գոյզ  
տիրապետութեան ու Հաւատաբեն վեհան վարչութիւն ի ընտա-  
լու , ամենցն ու Հեղ պատմելու վեստիւթիւն՝ թէ Ե-  
պէտ և ըստ ինքեւն պարզ ու բնական բան մը Կե-  
րիւց , բայց անձանէ զարծք մըն է , որ պատմու-  
թեանց մէջ նմանիր քիչ կը անընուի : — Երբ որ  
Աշխատանի գժիւախա թագաւորութեան երկրորդ  
անգամ ըածնուելու առեն Կայիցին զա առը Խօս-  
արփիսի ձեռքն անցաւ , նայն զաւանին Կայու (Կայ-  
ութիւն) մայրարարքին վճառաւախանութեան ա-  
ռանձնին կամ գաւառաւախարքին զայներեցը՝ Կի-  
կորինան անունով Հայ մըն եր . Կայունի է որ ասիւն  
նցն անը օստարական ըրբազգ , միջն իր մ.ծ առ-  
զանցին ու առաւելութեանց համար բուն տեղացի-  
ներէն վեր սեպուած եւ անոնի բանձր տասինան ե-  
րած էր : Բայց իր առ առաւելութեանց ու առարի-  
նութեանց մէջ ամենէն երեւելին էր իր արդարագի-  
րութիւնն ու Հաւատաբեն թիւնը , զըն որ թէ եպւու-  
իր արդիւնաշատ ու պատմահան կիւնոց մէջ Հայ  
անգամ ցաւցուց , ունկայն առ ետքեւ զարծքավին անհնա-  
տէնն առ պատմեց :

Г. Симирбияшкір Կոմիցիացի տիրական պէս՝ յուա մի  
հօգութեական գործ ակամիեր և կոն այցն զաւարժան  
մէն երեւելի անցերը, և բոլոր պաշտոնականներին  
ըստ ավագութեան պահանջներին որ իրենց նոր ափ-  
բարձր հաւատագութեան երգում ընծեն: Վամիկը ար-  
տա իրենցին խորդուածը կատարելով՝ պաշտօնենք  
նուն մէջ հասաւառուց ցան: Այցն զգոն տիկանիւրը նո-  
եւ արիս, պայով՝ ու մեր հայրացին գաւառութեն ու  
ինուրեցին որ նուն ալ նոյն հաւատագութեան եր-  
դունն ընէ: և. առնեն, մն մարքընեն ալ չէր սկսյն  
որ անիկան գէմ զիւ: Աւսոի շատ զարմացան ու շին-  
թեցան երբ որ անիկան ու զամնին բայց ամիսութեան  
մէրժեց, ըստեղով թէ օսամկ Խոդժին զէմ բան շն-  
կունք ընէլ, որով եաւու ևս իւմ առ զի տիրուց Աւ-

Հաւառմի մադաւորին բօլոր կետեց հաւառմի մակար երգում ըրած բյակով, զիմս առանց նշի երգման և ապաս բյակու նորէն որիշի մը երգում ընեմ և՛ առջի երգմանս և Հաւառմարմաթեառ զեմ ըրած կը բաժ: Ըստ աշխատեցան կայսերական զործակալութերը որ զիքը համարեն, բայց նաք միշտ առջի պատասխանը տարով գեմ կը զնէր, ըստ ըստ մէ մինչեւ որ առջի երգմանս ուղար չեմ բլշար՝ նորէն արիշի երգում չեմ կրնար ընել: Եսպ զործակալները սեռներով որ որիշ միջոցներով չեն կրնար իւնեն յազթել, սպանացան որ ենէ չինականդիր նէն պաշտօնէն կիցնոց: Այս առան նաք որին մէ եամբ դրասախան տուաւ որ Զէ թէ միջն պաշտօն ի հինալս, Հայոց նաև բօլոր ունեցած շահեցած և կարսիցնելու, մանուան մէ մունելու ու զիսանալու բյակ, ի վերայ պար ամենային Հայա տարմաթեառ երգմանս գեմ չեմ զործե՞:

Առաջ զբանականի ըստ մաքրելուն գրին որ ասինս  
ապահով մէ կն է, աստի և մէկ կողմանից տնօտեն  
բարձր պաշտօնի մէջ թույլ տայլ վասնուառը ունեն-  
ք, մէկու կողմանից ալ երեւք բրենդել փառ առնե-  
րու Համարձակութու բանը Արքաման Թիւրքիա կող-  
ուուհայի խնացուցին, և Համան ուղեցին որ զին-  
քը պաշտօնէն փառ առնեն: Խոյս խնացուն իշխա-

ուոհն իրենց ուղարկը կատարելու տևզ՝ պատասխան տռաւ թէ Ապօհով եմ՝ որ իր ամեն Հպատակին բռա մէջ ան Հպադքին աւելի հաւասարինելի եւ ամեն պաշտօնաւութիւնը ու մէջ իրեւ արդարաւ ու ըր չին, որպէս անկարելի է որ իր հաւատական իւ երգածն անջանք հայութեա հաւատաւուն կեցող մարդը փառ անհաւատաբն թիւն կամ անհարաւ ութիւն մը բնէ, անոր հաւար այ զինըը իմ թողին զայտներեն մէկը կը ու պեմ։ Միանգամացն հրանցից որ պինքն իր պաշտօնին մէջ հաւատաւուն իր կայսերական հաճումիւնն այսուն ։ Եպս որպէս հարկ իր որ հաւատաբն թիւն երգու մընէ, անոր հաճուր կայսրուհին Եւհաց թանեալութիւն մագաւորին զրեց եւ բնապրեց որ իր առջի Հպատակի ու պաշտօնաւութիւնը իրեւնիւն աղասէ։ Թագաւորը շաւ մը առ խնդիր քը կատարեց, ու ամի եւ ամիսի եւ ամիսի հայութ իր նոր կայսրուհիցն հաւատաբն թիւն երգ զում ըրաւ, զօրն որ ոչնակը ձշիւ հաստառական պահեց նիւթէն որ իր առջի երգաւուն կը ու պահէր Արինցն իր ծերութեան ասեն ան երեւնիւն պաշտօն կատարեց, եւ իր մահուընն եացը մէջ շատակին օրհնում եւամի ձեց բոլը քառութիւն գուշանին եւ մանաւանդ ան պահներուն ու զրութուն մէջ՝ որոնց արդարաւութիւնն ըստ էր, ան խօզներուն մէջ զրոնց հարաւահարինեն բաւ եւ ապիստներուն գեն պաշտօնաւուն էր։

Ուրիշ անցած բառն այս որ աղբարձրութեաւ ու հայրենասիրութեաւնը՝ չէ թէ միայն ամրապիտ թեան ու հպատակութեան զեմ չեն, հայրա հասարակութեան խոհելով՝ մէնք առանց մեկանի չիկիւն ըլլութ: Առ այ ան անձնն վոր աղեկ կերպեար, պարտ ու օտարագոյն տերերու հա առաջնութեամբ ծառայու մարդք՝ իր աղեկն մերջնի աստիճանի մէր գուման ուներ: Անչքը ճանացողերն ու հետո ըստնուժն խոսանշերը կը հաստատեն թէ աղպայի հետ բարձ խոսքերուն մեծ մասը, հնաւանդ է առ ուրիշ մէկ աւզը եկած չայսպես որ հետ ունեւուեր, միջու ուղին վոր, աղգոյնն յառաջապ մութեան, աղզքը պայծառացընելու վոր էր: Կիսուոր զօւարձութիւնն էր օսար ու զեր բնակեած աղցոյնոց վոր տեղեկութիւն ունենալ, ուստի գրուե եկող Հոյ մը տէսածին ողեմ կը սկսուի իր կուն աղբայիններուն վոր հորցանները լիւել, տեղ կանալ, անմոց ունեցած տաւ երշ-թիւններն ուր հազմեր ընակող աղբայնոց հաղորդելու և ան վառեր թիւննեցըներու, եւ պակասն թիւններուն ցընելու միջնուներու վոր կը խօսիւր: Եւ որպէս ուր իմաստունու փորձառու մարդ էր իր խորհութեաւի ու խրանեներուից շատերուն շատ ոզ կը լուր: Ըսց իր հայրենասիրութիւնը միայն խօսու էր իմբնար, հայրա շատ անզուն գործոք ու ցուցըներ չէ թէ միայն իր կալմերը մնակող կամերից անցնազ աղբայիններան ոգեներու, հանուն չեռաւոր տեղեր ու իր ողնութիւնն ուստատը հացընելով:

13-2001-0000000000000000

(*Turritis glabra* Schrad., var. *oblonga* (Berg.)

1. Աւագուց շնչի ժամանելու առ ճամանելու առ  
ժամանելու համար պարզաբն եղած կերպություն շափակա-  
հանաւած կրթելու տար շատ զատար է, պար-  
ագ ըստ համարվին, ըստ ոչխուսացնեան է-

պար, պար. Հանդականում՝ կերպիցից չափեն աղ զանազան գործ կը լլուսի: Հաստոքական կարծիք է, և բարսութիւն անհիմ բան չէ, թէ պար որ պատճենութեա միջան անհիմ չէ: Չափեն շատ վառածն, որով էւ իրենց առաջադաշտեան իրական կը հաջորդեն: Առ բայս առաջ կիրաց բայց: Ե մերս այս տականացինի գաւառաց է պատճենական առաջան մը դնել ևս բայց որ անկիր առաջան առաջաները չեն: Ա վեճան առջեկ Շեղնամենքը կը հարցազգին առ ներթիւն մէջ ընտրութիւններ իրաւագանքի ու ուսնենք ող այլուն թաղաւ առաջ Վանահան ըստ առաջ ու համառու խօսքն անց մէջ կիրակա ըստ առաջանքաւ առաջ: Պեսար յէ արիզոն առաջ միջանցւութեան ու մարդու պայտ թէ: Կատարաւ աղ կանաչաւ, բնու որ յատ ամեն զուտ մնանաւ անու Քրիստոն ընտիւ իւ եւս ուշը եղած նարեւը զօրի ժենեւեա առելի սուսարի տիրութեա կունենան, հայու այս կապահան շնորհած առաջ կետիւնն, հայու այս կապահան շնորհած առաջ կետիւնն որ մէջ կենաց է, որ կետիւն մէջ որ ներքին հանդիպուս ու հանդիպեն որ կը պատճեն:

պիտի ու առ ի առ այլ պրեգն. Համա շարունակ ըրբ-  
գիրքերէն մէկն է: Արդշնակն է եկրուկը մը մարս-  
լու համար շատ քիչ կը պատճի որ զար ժաման-  
ակէն հարկանոր ըլլոց, և ուստի մէջ մարտնչու-  
արթ առ կէցած առանք Համապահօքէն տուրք գեց-  
ժաման շաբ է, առկից կը հետեւի որ ոք առաջա-  
րար երեք մարտա կէրուկար առակը է, թէ կէտա-  
ու երեք անդամնին մէկ մասնաւոնդ թէ երկու ը-  
պերց է որ համեմատած թեմուք թէ եթէ կամ քիչ  
որոն: Առանք եւ կընայ բոսիլ որ առաջն մարդու-  
մի համար Համապահօքէն նախանաշ, կէսօրուան կէ-  
րուկար եւ իրիկուան ընթրիք բնիւր պատշաճաւոր  
շաբն է: բայց առիկու իրրեւ առն տեղ է, ամէն ա-  
ռանք հետեւելիք մէջ կանոն միքրոնար արուիլ: Յա-  
թէ միջյուն չըրու, Հապա նուն: Երեք մակար կըսա-  
պիտ առաջն առաջնութեան այնշաբի որ տախար շե-  
առը հակառակն առանց առ ովութեան վասա իր-  
հապացեան: շատ առաքած իրուն Երկու թէ եթէ ձա-  
շիքն մէկը թէ առ արուիլ: Կոկ թէ առ բորբ "ՊՐ-  
հէ առանց կէրպահութեան ու բարինուան քանակն թէ

Վանքութեա: Վայր համաց ալ կերպա բարձր որ բարձր հանդաստա պատուած հիւանդութեանը եղանակ մասով շափէն ու ելի կերպած կերպարքու հևատագութիւնն է: Վահց ոլ առակ եղած է թէ Եղանակ պահպան հիւանդ բարձր քիչ ուստի զարդ պատճ

բառար շատ ուժեղութ պատճիկ կը ըստի :  
Վասանին եւ եւ ասխանձնչի մջ ուղարք անհանդի սահմարտար պէտք չէ որ շատ երեցի ըստի, և այս միջոցն ծանր գործքի համար գործքի համար աշխատանքն զրոյն չէ : Առաջ համար ազդեցի կամ ասխատանք ասպարագու ասպարագու ազդեցի կամ ասխատանք ըստի մի իր որ անօժի փոքրն ազդէ կը գործ առ կարծիքն առաջի անկից կը ծառի որ մարտահանց նիւք պինքը ըստի օրը պէտքուն ու ապաս ու թէնքն ու պարզ : այսուհետ կը կարծէ ասիրիա զործերը ազդէ պատահանձնին կամ յանձնութիւն մին է : Հաւանական է որ աս թէնքն էթին ուրիշ բան, բայ ամ վկանու ըստի եթէ կը բարեկըս ծանրաթենեն ազատ ը լուսին որուն անօրդ զրեթէ ըստի օրը կը զանուի : Կարծիքն իր սիրոց զնելոյ ոք նարմներ շատ աւելի զործուն կը ըստի թէ որ սուսանցուր մամերով շարունակ պարզ մեռ, անեւն, ին չենքնար պարտական միաբանի մարդկան մարդկան մարդկան ու մանգեսու մուգ ու մեղունուն ծանրաթիւնուն հետո : Ըստելոր կամ որ ախանձուու ըմբառաց ամ նոյն տառն Յ-կ ժամանակին զործքի մի կը զրոյն, և կարծէ մաս մին մին շահ կիւնեւ : Բայց տառ ի՞նչ կ'թէ ուղարքար տառնին նարքի օրուն մեղուն մաս երեւելի զործք մի զործելու զորմանձն չեն ուստի : մասաւանդ թէ ու մաս առաջութիւնն արքեակտու կը պատճի : Ասխանձնչն յառ ամ մի շատ թէնքն ու կարծ ախանձնի բարձրաց շարունական մին մի եւ բայց ոչի մի շատ համար շարունակ պարտամ մի կ'թէ առջանձնեն ու տակոր ը լուս :

Խաչ բառ կամ՝ զիստոց կերպարքը համար շատեւ մը որոշեցը շատ ո դժուար է, որովհետեւ զի՞ւ ունեն անդ իր անգլան թիւնեւ ունի, և Տաղաքի առարկանց են իրենց կերպարքը ժամանակացն աշխարհում համաձայնութեան։ Միայն կրոն զօտի թէ պէտք է աշխի որ առ բան առաջաց ենականութեան պատճենի կարեւութեան է անց պատճենի

